

պարուն մը՝ ազնիւ ձեւերդի, իւր յետ օրհն նութեան կ'առնու ցոյց կու տայ ինձ հրաւիրաստումս մը, որ կը կոչէ զինք տիկնոջը հետ հաղորդուելու Ա. Պապին ձեռքբշտ։ Ցոմային վրայ նշանակուած է ժամին ու հանգերծին ձեզ՝ որով պէտք էին ներկայանալ։

— Մ'որ երթալու ենք արդեօց, — կը հարցնէ պարոնը։

— Անտարակայս Քահանան մատուաը։

— Ուսկի՛ց պէտք է մտնել։

— Պիճի՛ դունեկ որ կը հանէ Ալուահեւական տպարանը, — կը թելադրեմ օտարականս հոռվմայեցոյն, որոյ մանկութիւնն է լոկ տեսեր ոստանը, իսկ զոր-

ծունկութիւնը բրազիլ, որոյ բարեկեցութեան կրթութեան ու բարեպաշտութեան ներքողի կը հրաւի, և անը առջև կը մթազնի իւր հայրենիքը։ Իսկ ինք արդէն կ'ողորուի հետ յիշատակովն իւր մօտալուա վերապարծին զէպ իւր երկիրն ասպանջական։

Ծնկնես կթուած, բոլոր զգեստներս բրտնաթուրմ, կը հասնիմ մեր օթևանը, ուր երևակայութեանս առջև կը դառնայ թոհ բոհն մարդկային անհաւասարութեանց, ցաւերու, հեծութեանց, տենչանաց, պայցարներու տեսարանն ալէծուի, և հոգւոյս մէջ կը շարունակեն փոթորկիլ անոնց յուզութերը վրդովիչ։

Հ. Վ. ՀԱՅՈՒԹ

Վալերի Բրիւսովի Հայ թանաստեղծութեան թարգմանութեան մէջ ուզդելի են հետևեալներ։

Վ. Բ. Պ. Ա.

Էջ 111. Լատինները

Էջ 121. Առաքէլ Աղթամարցին


Էջ 140. Այն անկանոն ծրագիրը

ՈՒՂԵԱՒ

— Լատինները

— Առաքէլ Բաղրիեցի

— Այն կանոնները ծրագիրը



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԲԱԶՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱԴՐՈՒԹԻՒՆ

1918 ԱՄԻՆ

	Է		Բ.
Հ. Պիոռտ Տաթևան. — Միսիթարեան գաղթը	1	P. Léonce Dayan. — L'Émigration mékhithariste	1
Հ. Եվս Փետրինան. — Շիրմին պսակը.	4	P. Élie Paitchikian. — La couronne du tombeau	4
Ո. Կ. — Վակայաբանութիւնը	5	V. G. — Martyrologue.	5
Հրաշեան Աձանեան. — Հայերէն նոր Բառեր Հին Քերականներու մէջ	21	Hratchia Adjarian. — Mots inconnus arméniens dans les Grammaires Anciennes	21
Հ. Երա Փետրինան. — Վենետիկան մեռլակիր Խաւակները	26	P. Élie Paitchikian. — Les barques funèbres de Venise.	26
Պուլ Կոռնելը. — «Արդ», ողբերգութիւն. (Թրգմ. Հ. Աթանաս Տիրութեան)	38	Pierre Corneille. — «Cid» à comédie (traduit vers arm. P. Athanase Tiroyan).	38

ԵՐԵՎԱՆ